

տայնևս և երկու թնկերները) որ ծծելով հանդերձ իրենց վարպետին ազնուակա- նութիւնը, ուսմկացուցին անկէ ստեղծուած ամբողջ դարուն նկարչական հմտութիւնը, զայն կեղրոնացնելով դեղազրի մը սեղմ տողերուն չափ ժլատ տեսութիւններու մէջ, առանց հասնելու մտածումի մը հմայ- քին և կամ գոնէ համակրելի ուղղութեան: Նկարիչներ են վերջապէս՝ պարզ ու սու- վորական աչքերով ու պարզ երանգա- պնակներով:

Եւ երբ Պրիւքսէլի պալատական նկարիչը (Րիւպէնս) ընդմիջա փակեց իր աչքերը, ֆրամմինկ նկարչութիւնն ալ ընկերացաւ իր տիտան առաքեալին մինչեւ 1830 թ ազգային վերածնունդը:

(Շարունակելի)

ՁԱՐԵՆ ՄՈՒԹԱՅԵԱՆ

Պ Ա Տ Ե Ր Ա Չ Մ

ԵՒ

Դ Ր Ա Մ Ա Տ Ի Ր ՈՒ Թ Ի Ի Ն

Վերջին 1914-18 թ պատերազմը թա- փեց տասը միլիոն անմեղներու արիւն, հաշմանդամի վերածեց 20 միլիոն անհատ, փճացուց 1000 միլիառ հարստութիւն. ահա թէ ինչու «մեծ» տիտղոսը ստացաւ:

Այդ պատերազմին հեղինակները — որ ազգային պատռի և շահու մեծախօս գո- վաբաններն էին և որ կը հետապնդէին մասնական շահեր — չպատժուեցան, որով- հետեւ կարելի չեղաւ երեւան հանել զա- նոնք: Որոնք էին այն բազմաթիւ մեղ- սակիցները «մարդկային» այդ ճիւղային սպանդին՝ որ ուռուցիկ և սակայն զրգուիչ բառերով ազդեցին հանրութեան մտքին եւ զգացումին վրայ, և միլիոնաւոր մար- դիկ զինելով առաջնորդեցին դէպ ի մա- հարոյր խրամատներ, ո՛չ ոք փնտռել ուզեց և գրեթէ ոչ ոք ճանչցաւ:

Եւ կարծես համաշխարհին այդ մեծ պատերազմին դեռ թարմ դասը բաւական եղած չըլլար, այսօր նորէն ազգեր աւելի մեծ թափով զինուելու անհրաժեշտութիւնը

կը տեսնեն ազգային սպանդոյտրեան հա- մար: Չինուորական ծախքերու տարեկան պիւտճէն 212 միլիառ է:

Եւ ինչ հակասութիւն: Մինչդեռ բազ- մաթիւ միլիոններով անհատներ՝ քաղաքա- կան, անտեսական և զրամական տագնա- պէն ուժգնապէս ճնշուած, դատապարտուած են անգործութեան ու քաղցի. մինչդեռ աւելի քան երբեք անհրաժեշտութիւնը կը զգացուի հացի, բնակարաններու, դպրոց- ներու, հիւանդանոցներու, անկելանոցնե- րու և ընկերային հարիւր հազար անմի- ջական պէտքերու, անդին զէնքերու և «սպանդութեան» համար 212 միլիառ տարեկան զրամազուլիս կը յատկացուի: Այս է ահա միակ դասը՝ զոր արդի «քա- ղաքակիրթ» ազգեր սորվեցան 1914-18 թ պատերազմէն:

Բայց ո՛չ, ուրիշ կարեւոր դաս մըն ալ սորվեցան. սորվեցան թէ պատերազմը ամենամեծ աղէտն է մարդկութեան, և հե- տեւարար պէտք չէ պատերազմի, և այդ տեսարար պէտք չէ պատերազմի, և այդ նպատակաւ ժընեւի մէջ «Խաղաղութեան» ատեան մըն ալ ստեղծեցին զինարափո- րեան համար, ուր 64 ազգերու ներկայա- ցուցիչներ յետ ի զուր պայքարելու, իրենց ազգային շահու համար, վերջապէս ըմբռնե- ցին սպանացուց Վտանգը և ջանացին հա- մաձայնութեան մը գալ:

Դեռ երէկ էր, անդին, Ծայրագոյն Սրբե- լելի մէջ չին և ճափոն թնդանութիւնը կրակ ու մահ տեղացին, ասդին՝ ժընեւի խորհրդաժողովին մէջ նոյն այդ կոտոր ազգերու ներկայացուցիչները իրարու ձեռք կը սեղմէին կեղծ ու պատիւ ժպիտներ փո- խանակելով: Ահա թէ ինչքան զարգացած է քաղաքակիրթ ազգերու մէջ դիւանագի- տութիւնն ու քաղաքավարութիւնը:

Հոս պիտի քննենք պատերազմներու զանազան պատճառները:

* * *

Դրամատիրական (capitaliste) երկիր- ներու մէջ ուր արտադրելու իրաւունքը բոլորին կը պատկանի և կարողութիւնը զրամատէրերու, տեսնուած են հետեւեալ

յատկանշական տնտեսական և ընկերային շարժումները:

ա) Դրամազուլիները իրարու հետ կը պայքարին այնպէս՝ ինչպէս «քաղաքա- կիրթ» ազգեր:

բ) Մրցակցութեան օրէնքը հրապարակէ կը հեռացնէ փոքրիկ զրամազուլիսը և հետ- զհետէ զրամազուլիներ կը մեծնան ու կը կեղրոնանան փոքրաթիւ անհատներու ձեռ- քին մէջ:

Այս մրցակցութեան հետեւանքով երբ փոքրիկ զրամազուլիներ անհետանալու դատապարտուեցան, երեւան եկան քար- դիւր և դրիւարի ընկերութիւններ, որոնք նպատակ ունէին միացնել փոքրիկ զրա- մազուլիները, մէկ ճակատի վրայ կարենալ պայքարելու համար ազգային թէ միջազ- գային հրապարակներու մէջ:

գ) Դրամազուլիներու կեղրոնացումը կը ջնջէ միջին դասակարգը և դէմ դիմաց կը դնէ զրամատէրն ու բանուորը:

դ) Ընկերային քաղաքական յեղափո- խութեան ձգողական կեղրոնը կը շարժի դէպ ի ճարտարարուեստաշատ քաղաքներ:

Արդ զրամատիրական երկիրներու մէջ, զրամազուլիսը նիւթական և միւսնոյն ժա- մանակ բարոյական հսկայ ուժ մըն է, որ կը հրամայէ ո՛չ միայն զանգուածներու՝ այլ նաեւ պետութիւններու:

Գերութեան շրջանին՝ զրամը մարդիկ գնելու ի վիճակի էր: Ներկայ կարգուսար- քին մէջ զրամը մարդկային նիւթական թէ բարոյական ուժը կը գնէ: Հանրային կարծիքը իր ուզած ուղղութեան տանելու համար զրամատէրը կը վարձէ թերթեր: Թերթերուն դէմ պայքարելու համար զրա- մատէրը կը վարձէ անհատներ:

Ո՛ր և է պետութեան մը կառավարական րործիկ (վարչապետ, նախարարներ, երես- փոխաններ, ծերակուտականներ, պետա- կան խորհրդատուներ եւն.) կը գտնուի զրամատիրոջ ազդեցութեան եւ յաճախ ուղղակի հրամանին տակ: Ինք ի վիճակի է ուրեմն իր ուզած քաղաքականութիւնը պարտադրելու այդ կառավարական գոր- ծին:

Պատերազմը աշխատաւորութեան հա- մար կը նշանակէ զիրար մեռցնել. իսկ զրամատիրոջ համար կը նշանակէ շահ: Պատերազմական նիւթերը պատերազմով միայն կը սպառին, հետեւաբար ուղղա- նիւթ արտադրող գործարաններու համար պատերազմը շահու միակ աղբիւրն է:

Կառավարութիւնը պէտք ունի զրամա- տէրներուն՝ մէկ կողմէ կարենալ տիրելու համար ժողովուրդին և միւս կողմէ կարե- նալ ընդունելու համար, ի պահանջել հար- կին, պէտք եղած զրամական փոխառու- թիւնը:

Այսպէս ուրեմն յայտնի է թէ զրա- մատիրական երկիրներու մէջ կառավարու- թիւն մը գործիքն է այդ «վեհ» դասա- կարգին:

Ինչ են պատերազմին պատճառները: Պատմութեան մէջ արձանագրուած միլիո- նաւոր արիւնհեղութիւնները երեք գլխա-ւոր պատճառ ունին.

ա) շահ, բ) փառք և գ) վրէժ:

Հին ժամանակ, այսինքն դար մ'առաջ, աշխարհակարական անզուսպ ձկտում մը կար զօրաւոր ազգերու մէջ: Դար մը վերջ նոյն այդ աշխարհակալութեան երկրորդ ձեւը գաղութարարները երեւան ելաւ իր ամենավատ ձեւին տակ:

Արդ ժողովրդապետական (democra- tique) երկիրներու մէջ անկարելի ըլլալու չափ դժուար է փառքի համար պատերազմ յայտարարել: Իսկ վրէժը միայն զրգա- պատճառ մըն է պատերազմի դիմելու: Վրէժը ալքովի նման զինովցուցիչ բառ մըն է որ կը ծառայէ ժողովրդական ան- բանային բնազդներն ուժգնապէս արթն- ցնելու և հետեւաբար՝ չէ՛ պատճառ, այլ զրդապատճառ մը միայն:

Հետեւաբար պատերազմին միակ պատ- ճառը շահն է, որ ազգային տիտղոսի տակ մասնական խմբակցութեանց կը ծառայէ:

Համառօտիւ քննենք վերջին պատերազ- մին նկարագիրն ու պատճառները:

Չարական Ռուսիան 1914էն առաջ տեղի ունեցած պատերազմներուն հետե-ւանքով կորսնցուցած էր Տարտանելի նե-

դուցը և ցորենի արտածութեան համար հսկայական մաքսային տուրքեր կը վճարէր Կ. Պոլսոյ, հետեւաբար միտում մը ունէր Տարտանելը ձեռք ձգել: Միւս կողմէ Ռուսիոյ գրեթէ բոլոր հանքերը կը շահագործուէին օտար զբաղմունքներով: Այսպէս ռուսական երկաթը և մետաղային գործարանները կը շահագործուէին Ֆրանսացիներէն 55%, գերմանացիներէն 22%, ֆրանքեզերման ընկերութիւններէն 10%: Ռուսական ածուխը կը շահագործուէր ֆրանսացիներէն 75%, գերմանացիներէն 13%: Ռուսական քարիւղը կը շահագործուէր անգլո-ֆրանսական ընկերութիւններէն 50%, ֆրանսացիներէն 20%:

Ահա թէ ինչո՞ւ 1907ին Ֆրանսա, Ռուսիա և Անգլիա իրարու հետ դաշինք կնքեցին:

Ֆրանսա մեծ պատերազմէն կ'ակնկալէր Ալգաս-Լորէնի և Սարի հանքերը: Միեւնոյն ժամանակ Ֆրանսա և Ռուսիա Աւստրիա-Հունգարական բաժանման ծրագիրը կը մշակէին: Նման ծրագիր մը կը մշակուէր Թուրքիան բաժնելու համար:

Անգլիա՝ ծովերու թագուհին՝ կ'ուզէր սանձել գերմանական ծովային ուժի յառաջխաղացումը, որ յայտնապէս վտանգի տակ կը դնէր իր գաղութական տիրապետութիւնները:

Այս գորաւոր պետութիւններու քաղաքականութիւնը բնականաբար չէր կրնար չազդել միւս ազգերուն վրայ. ահա թէ

ինչո՞ւ համաշխարհային հանգամանք ստացաւ:

Արդ այդ մեծ արիւնահեղութեանց պատճառը զբաղմունքներու շահէն էր և անոր պատասխանատուութիւնը կը ծանրանայ բոլոր ազգերու զբաղմունքներու կարգուսարքին վրայ և ոչ թէ գերմանական «փառամոլութեան»:

Գրամագլուխի արքաներ ազգեր իրարու դէմ կը հանեն զանազան շահերու համար և փառաւոր ու պատուաբեր յաղթանակի վերջ կը տիրանան իրենց ցանկացած հանքերուն: Կարելի չէ չտեսնել սակայն այն անուրանալի և անվիճելի անարդարութիւնը որ կը կատարուի աղքատ ու աշխատաւոր դասակարգի ճակատագրին վրայ: Այս դասակարգերը իրենց արիւնով կը գնեն յաղթանակը և զբաղմունքը տիրանալով զբաւուած հանքերուն՝ հոն կ'աշխատեցնէ նոյն այն աշխատաւոր դասակարգը, անոր տալով չնչին մաս միայն իրրեւ աշխատավարձը:

Այսօր սակայն, հետզհետէ բանուորական բազմահազար շարժումներ ցոյց կուտան թէ համայն ազգերու աշխատաւորութիւնը գիտակից կը դառնայ, թէ իրենք եղբայր են ինչ ազգի ալ պատկանին, և հետեւաբար պէտք է որ, միացած մէկ ճակատի վրայ — որպէսզի պատերազմը վերջնականորէն մեռցնեն — ուղղեն իրենց ջանքերը դէպ ի ոճրապարտ զբաղմունքներ:

Յ. ԳԱՆՈՒԹԵԱՆ

ՀԱՄԱՌՈՒՐԱՊԻՒ ՕՐԻՆԱԳԻՐՔԸ

«ՕՐԷՆՔՆԵՐ՝ ԶՈՐՍ ՀԱՍՏԱՏԵՑ ՀԱՄԱՌՈՒՐԱՊԻ, ԱՐՔԱՅՆ ԻՄԱՍՏՈՒՆ»

(Համեմուրապիի օրէնքներուն Թարգմանութիւնը եւ համեմատական օրէնքներ Ս. Գրոց մէջ)

(Շար. տես «Բազմավէպ» 1932, էջ 14)

- 53. — Եթէ մէկն անհոգանայ (Չուրերու դէմ) իր ամբարտակները նորոգելու և զօրացնելու, եթէ ճեղք մը բացուի և ազարակներն ողողուին, վտանգուած ամբարտակին տէրը պէտք է հատուցանէ կորսուած ցորենը: (Ղևտ. ԻԵ, 39 ևն.):
- 108. — Եթէ գինեվաճառուհին գինւոյն փոխարէն ցորեն չ'ընդունիր այլ մեծագումար դրամ, և գինւոյն նիճը ցորենին նիճէն նուազագոյն կը դնէ, դատի պիտի կանչուի և Չուրը պիտի նետուի: (Մննդ. ԽԷ, 16):
- 109. — Եթէ գինեվաճառուհիի մը տունը ապրտամբներ ժողովուին, և նէ զանոնք չի ձերբակալէր իշխանութեան յանձնելու, մահապարտ է: (Յետու Բ. 1 ևն.):
- 110. — Եթէ քահանայուհի մը շրջափակէն դուրս (իրենց սահմանին և բնակութեան) գինետուն բանայ, կամ գինետուն մը մտնէ խմելու, պիտի այրուի: (Մնդ. ԼԸ, 24.):
- 122. — Եթէ մէկը կ'ուզէ աւանդ տալ ոսկի, արծաթ կամ ուրիշ նիւթ, պէտք է ծանուցանէ վկաններուն աւանդուած նիւթը, սահմանէ պարտքերը, և այն ատեն կրնայ աւանդն յանձնել: (Եւթ ԻԲ. 7-8):
- 123. — Եթէ աւանդը տրուած է առանց վրայի և դաշինքի, խնդիր ծագելու պարագային բողոքի տեղիք չի մնար:
- 128. — Եթէ մէկը առանց դաշինքի ամուսնանայ կնոջ մը հետ, նէ իր կինը չէ:
- 129. — Եթէ մէկուն կինը ուրիշին հետ մեղանչէ և բռնուի, երկուքն ալ պիտի կապուին և գետը նետուին. բաւ է որ այրը իր կինը չազատէ կամ թագաւորը ներում չչնորհէ իր ծառային: (Մննդ. ԼԸ. 24. Ղևտ. Ի. 10. Բ. Օր. ԻԲ. 22):
- 130. — Եթէ մէկը պղծէ ուրիշի մը հարսը որ անարատ է և դեռ իր հօրը տունն է, պղծողը պիտի սպանուի՝ եթէ իր արարքին վրայ բռնուի, իսկ կինն ազատ պիտի արձակուի: (Եւթ ԻԲ. 16. Բ. Օր. ԻԲ. 23 ևն.):
- 131. — Եթէ այր մը առանց տեսնելու իր կնոջ մեղքը կը զրպարտէ, նէ պիտի երդնու յանուն Աստուծոյ և իր հօր տունը վերադառնայ:
- 157. — Եթէ մայր և որդի իրարու հետ մեղքի մէջ գտնուին երկուքն ալ պիտի այրուին:
- 185. — Եթէ մէկը անչափահաս մը որդեգրէ և կրթէ, ոչ ոք կրնայ իր ձեռքէն առնել այն որդեգրեալ տղան: (Մննդ. ԽԸ. 5):
- 192. — Եթէ հանրակնոջ մը զաւակն ըսէ իր հայրագրին կամ մայրագրին թէ «դուն իմ հայրս չես, դուն իմ մայրս չես», լեզուն պիտի կտրեն:
- 193. — Եթէ հանրակնոջ մը զաւակը իմանայ իր հօր տունը և մերժէ իր հայրագրին ու մայրագրին և իր հօր տունն երթայ, աչքերը պիտի հանեն: (Առակ. Լ. 17):
- 195. — Եթէ որդի մը իր հայրը ձեռնէ, ձեռքերը պիտի կտրուին: (Եւթ ԻԱ. 15, 17):
- 196. — Եթէ մէկը ուրիշին աչքն հանէ, իր աչքը պիտի հանուի: (Եւթ ԻԱ. 24-25. Ղևտ. ԻԳ. 19 ևն.: Բ. Օր. ԺԹ. 21. Մատթ. Ե. 38):
- 197. — Եթէ մէկը ուրիշի մը ոսկրը կտորէ, իր ալ ոսկրը պիտի կտորեն:
- 200. — Եթէ մէկը ուրիշին (նոյն վիճակի) ակոսները կտորէ, իր ալ ակոսները պիտի կտորեն: (Եւթ ԻԱ. 24):
- 206. — Եթէ կտուի մը մէջ մէկը ուրիշին զարնէ և վիրաւորէ, եթէ երդնու թէ կամաւ չըրաւ, սակայն պէտք է վճարէ բժշկին ծախքերը: